

## ԲՐԱՅՈՍԱԿԻ

### «ՀԱՅՐԵՆԻ ԱՂԲԻՒՐԻՑ»

(Հայրենական Գործություններ)

Առաջին հերթին՝ անունը հեղինակին։ Եթէ ան իմաստութիւնը ունացած չըլլոր իր լուսանկարը զիտղելու գրքի մուտքին, պիտի տարուէինք մտածելու թէ ան կը պատկանի իդուկան սերին։ Մեր լեզուն ունի որձեւէդ անուններ, երկու սեռերէն ալ հուատարապէս կրուած։

Հեղինակին բնակավայրին է Ն. Օսրք, ուր և լոյս է տեսած խնդրոյ առարկայ հասորը «Բարզէն» Հրատարակչատունէն, 1986 ին, խիստ մաքուր պապրութեամբ և վայելչագեղ կազմով։

300 էջերու վրայ սփուռած մօտ 200 քերթուածներ, գրուած արեւելանայերէնով երեք տարիներու կարճ միջոցի մը ընթացքին կը ժայտին մեզի գրքին մէջէն։ 300 էջ, 200 քերթուած և 3 տարի։ Այս երեք տաւելաները երբ քով քովի գան, թելադրական ու պիրճախօս կը դառնան ինքնին։ Մեր ամենէն փայլուն տաղանդներով օժտուած մտքերն անդամ չըտնեցան այսքան շոգեպինդ։ Ու անէնքնթ պիտի ըլլար ենթադրել որ Գրիգորեանի տաղանդը ըլլար թէքէնանի ու Վարուժանի տաղանդը են աւելի բարձր ու ազնիւ։

Հակառակ այս բալորին, Գրիգորեան մեր ժողովուրդի որոշ մէկ հատուածին կորմէ լորձնաշուրթին ֆոտոարանուած հեղինակներէնն է։ Իր անունն ու քերթուածները հնչած են յաճախ, հանդիսուոր առիթներով, ակումբներու թիմերէն և որոշընդունած ծափեր իրած։

Զափ ու յանց բացակայ են յաճախ իր տողերէն, բայց ինչ որ իր քերթուածները կ'ընէ աւելի շնչառ ու վիրաւոր՝ բացակայութիւնն է տաղերը կենսաւորող ապրումին, յոյզին ու վերթեազ մտածումին, առանց որուն քերթուած մը կը վերածուի բառակոյտի, նմանելով ափյաւափոյ կառուցուած պատի մը, որ զուրկ է մասնիկները իրար զօդող շաղախէն։

Քանի մը կտորներու մէջ կարելի է նշարել մտածումի կայծեր ու փշրանքներ։ Սակայն կը կարծինք թէ Գրիգորեան աւելիով պիտի շահէր եթէ պատառքուր իր տմոյն խոները բանաստեղծութեան պարտագրած սեղմումներէն ու կաշկանդումներէն։ Այն ատեն երկան պիտի զային անոնց տափակութիւնն ու տկարութիւնը, անոնցմով բանաստեղծական կառույց մը լաստակերտելու անբաւորարութիւնը։

22րդ էջով, հեղինակը 27 տող յատկացուցած է ըսկելու համար պարզ ու հանրածնոթ ճշմարտաւթիւն մը։ և եթէ մենք փարուծ մմանք մեր լեզուին ու ազգային արժեքներուն, թշնամին չի կրնար մեր հողը իւրացնելի Թէկ տեկի քան 70 տարիներէ ի վեր թուրքը հանգիստուրապէս բազմած է մեր հողերուն վրայ։

Կ'արտագրենք 36-37րդ էջերը գրաւող և նահապետ Քուչակի ծօնուած կտորին վեցերորդ տունը։

Գու զուանաց մեր նայ զուսոն  
Ալրոյ ալդիւր հայենի,  
Հայրեներ դեռ կը զնզան  
Մէջն նո հայոց Ալխարիի։

Առաջին տողը իմաստազուրկ է, Կուսաններուն մեծագոյնը կը դաւանի զայն արգեօք։ Տողը ստորակէտով պէտք է զատուեր յաջորդէն։ Երրորդ տողի տառջին բառը հայերէն կը հոտի բայց հայերէն չէ։ Վերջինին մէջ գերանունի հարկ չկայ, քանի որ ներկայ է գոյականը։

Անհաջուելի են զրաշարական սխալները։ Գոյութիւն չունի վրիգակներու ցանկ։ Ուղղագրութիւնն ալ չէ անթերի։

Գրիգորեան յիշեալ հատորէն զատ հեղինակ է երեք այլ գործերու, երկուուքը գարձեալ չափածոյ խօսքի սեռին պատկանող, իսկ մէկը ունի արձակի բաժին։ Ի տես վերջին իր գործի խակութեան, այդ հատորներու ձեռնումը կը նկատենք ժամավաճառութիւն։ Անտրժանները պէտք է լքել իրենք ճակատագրին։

ՀՀայրենի Աղրիւրից մուտքի տունը մը Շապոհովեր ապարախտ հեղինակին մեր գրական անդաստանէն ներթաւ։

Գ. ՃԱՐՏԱՐ